

ԿՐԹՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

Ե.

ԽՈՐՀՈՒՐԿ ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ

ԾՆՆԴԵԱՆ ՔԱՐՈԶ ՄԸ

ԹԱՐԵՑԻՇԱՏԱԿ

ԿՈՒՐԵԱՆ ԵՂԻՇԷ՛ ՍՐԲԱԶԱՆԷ՛



1936

ՏՊԱՐԱՆ ԳՊՐԵՎԱՆՈՒՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹՈՒԼԻՍ - ԼԻՐԱՆԱՆ

241.1

17-99

291.1  
7-99

1 6 OCT 2009

**ԿՐՕՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ**

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

Ե.

ԽՈՐՀՈՒՐԳ ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ

**ԾՆՆԴԵԱՆ ՔԱՐՈՋ ՄԸ**

ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ  
ԿՈՒԻՐԵԱՆ ԵԳԻՇԷ ՍՐԲԱԶԱՆԷ



1936

ՏՊԱՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՈՒՅ  
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ  
ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ



### Ն Շ Ո Յ Լ Մ Ը

Կաթողիկոսարանիս կողմէ հրատարակուած ԿՐՕՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ այս երկ գրքոյկը կազմեցինք Երուսաղէմի բարեյիշատակ Պատրիարք Եղիշէ Արքեպս. Դուրեանի այն հոգեչունչ յօդուածներէն, զորս գրեց մեր խնդրանքով, Ծննդեան Տօնին առթիւ, ՍԻՈՆ Ամսագրին մէջ (Բ. Տարի, 1928, Թ. 1-6) երբ մենք կը խմբագրէինք զայն:

Մեր կրօնական գրականութեան մէջ ազրոյզ և մտածել տուող էջեր են ասոնք, Գարոզ մը լուսալիբ բովանդակութեամբ, և կ'արժէ որ անրիժ հաւատքի և լուրջ մտքի տէր մարդիկ ստէպ կարդան զայն:

Կրօնագիտութիւն, պատմութիւն, բարոյական աստուածաբանութիւն, փիլիսոփայութիւն, Դուրեանը բարացուցող բանաստեղծական թռիչք՝ զմայլելի հայերէնով մը, — այս բոլորը գրելու և խօսելու արուեստին օժտութիւնը կը ծաւալեն ամբողջ Գարոզին վրայ, հմայքի մը քաղցրութեամբ գրաւելով հոգիդ:

Ահա՛ թէ ինչո՞ւ համար ուզեցինք աւետարանական այս ծածկեալ գանձը, այս թանկագին մարգարիտը յեռուէ մեր ԿՐՕՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ շարքին վրայ:

Առէ՛ք, կարդացէ՛ք:

**Բ Ա Կ**

1936 Յունուար  
Կաթողիկոսարան  
Անթիլիաս—Լիբանան



3895-89

# ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԳԸ

Ա. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌՅԻԻ

Աստուածպաշտութիւնը կրօնական  
այն զգացումն է որ բարեպաշտական  
պարտականութիւններու հետ գրեթէ կը  
նոյնանայ հաւատացեալին մէջ, ու կու  
տայ անոր յայտնի գնացք մը՝ իր աս-  
տուծոյն հաւասար պաշտելու ինչ որ  
բարի է միանգամայն և աստուածային:  
Այդպիսի պաշտամունքի առարկան կ'ըլլայ  
ինքնին՝ Աստուծոյ և մարդոց սէրն ընդ-  
հանրապէս. և ո՛րեւէ օտարօտի նկա-  
տում չի՛ հաշտելիք այդ մաքուր և ան-  
շահախնդիր ողջմտութեան հետ: Ճշմա-  
րիտ Աստուածպաշտութիւնը ո՛չ անահա-  
ւատութիւն մըն է և ո՛չ ալ սակարկու-  
թիւն մը՝ անձնական արժանիքներ ըս-  
տեղծելու համար հո՛ն ուր կը պակսին  
անոնք. այլ է՛ այն՝ ինչ որ աւանդական  
կամ տափակ կանոնապահութենէ մը  
անդին կ'անցնի ու կը ներշնչէ մարդուն  
հետեւիլ հոգեկան այն խորհրդաւոր բե-  
րումներուն՝ որոնք, առանց զինքը զըր-

կելու երկրաւոր կեանքի մը իրական պահանջումներէն, մօտ կը տանին Աստուծոյ պաշտամունքին, և ա՛յդ է անշուշտ որոշ հայեցողութիւնը Պօղոս Առաքեալին՝ երբ «մեծ շահավաճառ» կը կոչէ Աստուածպաշտութիւնը և կը համարի զայն «օգտակար ամէն բանի» (Ա. Տիմ. 2. 6. Գ. 7.):

Պէտք է ընդունիլ սակայն՝ որ քրիստոնէական հրահանգներով, բարի գործերով, անկեղծ համոզումներով շինուած աստուածպաշտութիւնը բովանդակութիւնը չէ՛ նոյնին, այլ հարկ է ունենալ աւելի բան մը՝ որ բուն խորհուրդն է աստուածպաշտութեան: Առաքեալը իր միեւնոյն թողութիւն մէջ՝ զոր վերը յիշատակեցինք՝ նոր յայտնութիւն մըն ալ կուտայ մեզի, հասարակօրէն իմացուած աստուածպաշտութիւնը վերածելով իր բարձրագոյն իմաստին, և հրաւիրելով զմեզ որ զիտնանք ըմբռնել անոր խորհուրդը կամ խորութիւնը:

Արդ՝ եթէ հաւատացեալ մը հարցնէր մեզի՝ թէ ո՞րն է աստուածպաշտութեան խորհուրդը, պիտի յանձնարարէինք իրեն՝ կարգալ Ս. Գիրքին սա համարը (Ա. Տիմ. Գ. 16):

«Ան որ մարմնով երեւեցաւ Արդարացաւ հոգիով.  
Զինքն հրեւեակները տեսան.  
Քարոզուեցաւ ազգերու.  
Աշխարհ իրեն հաւասաց.  
Ու վերացաւ փառքերով»:

Այս տողերուն մէջ՝ որ ըստ յոյն բընագրին ևս երգի մը յօրինուածքն ունին՝ հաւատացեալը պիտի գտնէ աստուածպաշտութեան խորհուրդին խտացումը, որ խտացումն է միանգամայն Յիսուսի պատմական և փրկագործական կեանքին: Կրնանք զիտել տալ հոս՝ որ Խաչի անարգանքն ու մահուան արհաւիրքը տեղ չունին այդ ստիքերունին մէջ, որպէս թէ երգիչը ուզած ըլլար ըսել մեզի. Յանձնն Աստուծոյ, զուարթ ու հոգեզմայլ ներշնչումը գերագոյն պէտք մըն է բարեպաշտ քրիստոնէին համար, վասնզի աստուածպաշտութեան խորհուրդըն է որ թեւաւոր վերելքով մը կը տանի կը հանէ զինքը երկրէն գէպի երկինք, հանդիսատես ընելով «մարմնով» երեւցող աստուծոյ մը զօրութեանը՝ որ յաւիտենական փառքերու մէջ կը ծրարուի:

Թերեւս ըսուի սակայն. Ինչո՞ւ ու-

լինն Առաքեալը շատ անգամներով ու մեծ խանդավառութեամբ կը խօսի իր հաշի ձառը: Յայտնի է պատճառը. ան իր պաշտած Յիսուսին իրական գոյութիւնն ու կեանքի զոհաբերումը կ'ուզէր հաստատել՝ երկրագունդին վրայ. միւս կողմէն հրեայ և հեթանոս միտքերէ փարատելու համար Սաշի անողոք դայթակղութիւնը՝ ստէպ կը դառնար այդ հարցին. մինչդեռ ճշմարիտ աստուածպաշտութեան ոգին՝ Յիսուսի երեւումն ու փառաւորումը միայն պիտի սիրէր հռչակել ցնծութեամբ, մոռացօնքի տալով պահ մը անոր մարմնաւոր կեանքին արիւնոտ վախճանը՝ որ չէր կրնար չյիշեցընել անիրաւ մարդերու ոճիրն ու դատապարտութիւնը: Քրիստոնէութեան խորագգածութեան դրոշմը չի՞ կրեր արդեօք վերը մէջ բերուած նուագաւոր պատառիկը, խսկատիպ գեղօնը՝ նուիրուած մեր կրօնքի յաղթանակին. անոր մէջ ազգեր կը քարոզուին և աշխարհ կը հաւատայ Յիսուսի. բայց չարիքն ու չարերը չեն յիշուիր, ու մարդասպաններու եղեռնը ստուերած մը չի բերեր երանութեան այդ տեսիլքին: Այո՛, աստուածպաշտութեան այդ խորհուրդին ա՛նկ է՝ չխառնել ուղղակի կամ անուղղակի ա-

տելութեան ու վրէժխնդրութեան զգացում մը անհաւատ հոգիներու դէմ. և ոչ ալ դայթակղութեան խայթ մը մօտեցընել հաւատաւոր միտքին՝ որ զգըլսուած ոտք կ'ելլէ փառաբանելու իր Տիրոջ աստուածային պաշտօնն ու մեծութիւնը:

\* \* \*

Հետեւելով մեր նշանակած համարի իւրաքանչիւր տողերուն, կ'ուզենք քանի մը խօսք ուղղել մեր Հայ հաւատացեալ եղբայրներուն և քոյրերուն.

Ա.

### « ՈՐ ԵՐԵՒԵՑԱՒ ՄԱՐՄՆՈՎ »

Յիսուսի Ս. Ծննդեան օրուան առիթով՝ զոր քիչ օրէն պիտի տօնենք, անդրադառնանք մարդկային պատմութեան այն դրուագին՝ որ հիմն ու խարխիւն է աստուածպաշտութեան մեծ խորհուրդին:

Եկեղեցին՝ հին ու մարգարէական գուշակութիւններու համաձայն՝ կը դաւանի մեր Փրկչին «մարմնով» երեւելու

իրականութիւնը, զոր կարելի է՛ և պիտի չըլլայ հերքել, ո՛րքան ալ յանդգնին ոմանք այլանդակօրէն ուրանալ զայն:

Կա՛յ սակայն կարեւոր կէտ մը՝ զոր պէտք է լուսարանել: Հրէական պատմութեան մէջ կրկնակ երեւոյթով կը ներկայանայ մեզի Մեսիական ակնկալութիւնը: Սպասուած Փրկիչը, շատերու համար, օժտուած պիտի ըլլար երկրաւոր իշխանութեան բոլոր հանդերձանքներովը. ան պիտի թագաւորէր քաղաքականօրէն յուսահատած հրէին՝ ճակատագիրը վերականգնելու համար, որով և Մովսիսական եկեղեցին տիեզերական փարախը պիտի ըլլար հեթանոս ազգերուն: Միւս կողմէ, քիչերու համար թէեւ Փրկիչի մը երեւումը պիտի շեշտուէր անօրինակ հանգամանքով մը. ան պիտի կրնար ազատարար մը ըլլալ, ո՛չ թէ անշատ կամ սեպհական գետնի մը կամ Պաղեստինի հողին վրայ կանգնելով իր դրօշը, այլ իբրեւ մարգ՝ ա՛յնպէս ինչպէս կը ծնի ո՛ր և է մահկանացու՝ երեւելով երկրի վրայ եւ մաւրդոց հետ ապրելով՝ պիտի կատարէր իրեն յանձնուած փրկութեան բարոյական պաշտօնը: Այս երկրորդ ակնկալութիւնն էր որ արդարացաւ մեր Տիրոջ մարմնաւոր-

թեանն ու աւետարանած վարդապետութեան շնորհիւ, որով ընդհանուր եղբայրութեան մը բեղմնաւոր սկզբունքները քարոզուեցան «ընդ ծագս տիեզերաց», և երկնաւոր Հօր մը որդիներն ըլլալու ազատութիւնը շնորհուեցաւ ամենուն: Արդ՝ ողջամիտ հաւատացեալ մը, որուն աչքին առջեւ փայլատակող ստուգութիւն մըն է այսօր Յիսուս Քրիստոսի կատարած փրկարար գերը, շատ պէտք չունի, կը կարծենք, մի առ մի վերլուծելու ա՛յս կամ այն մարգարէին ընդ աղօտ գուշակութիւնները, գիտնալով թէ դարերու հեռաւորութենէն դիտուած մեսիական պատկեր մը չի կրնար համեմատուիլ այն կենդանի պատկերին հետ՝ որ Յիսուսով նկարուեցաւ: Եւ իրօք, Աւետարանն է որ կը լուսաւորէ այդ ամպամած մթութիւններն անցեալին, իր նորոգ ու պայծառ յայտնութեամբը, որուն առջեւ եսային պիտի կրնար երկուանալ պահ մը, պիտի տատամէր թերեւս ծերունին Սիմէոն, եթէ կանուխ չփակէր իր երջանիկ աչքերը, ինչպէս Յովհաննէս Մկրտիչ անգամ իր տկարացած համոզումներուն տառապանքըն ունեցաւ իր բանտին մէջ:

Ներուի մեզ հոս փակակիծ մը բաւ

նալ, յիշեցնելու համար՝ թէ մեսիական  
ակնկալութիւններէն բոլորովին անկախ  
գետնի մը ընդարձակ տարածութեանը  
վրայ՝ հեթանոս աշխարհն ալ, իր կար-  
գին, մարմնաւորուած աստուածներու  
գոյութեան հաւատաց և պաշտեց զա-  
նոնք, ինչպէս յայտնի է. և գուցէ տա-  
րակուսանքի մատնուած միտք մը այդ  
խառնակ պաշտամունքի նմանութիւնը  
կարծէ տեսնել Յիսուս Քրիստոսի մարմ-  
նառութեան մէջ: Մենք այդ սխալ հա-  
յեցողութեան վրայ պէտք չունինք ծան-  
րանալու, միայն թէ՛ հարց կուտանք  
անցողակի. Մեր հեթանոս նախահայրե-  
րուն — և ուրիշ բազմաթիւ ազգերու —  
երկրպագած Արամազդին կամ Միհրի  
խանձարուրները աշխարհի ո՞ր անկիւնին  
վրայ քակուեցան. ո՞վ ծնաւ զանոնք միս  
ու ոսկրով. ո՞րն եղաւ անոնց զիրքն ու  
կեանքը: Եթէ անոնցմէ մին «Երկինք»ն  
էր և միւսը «Արեւ»ը, անոնց նման ու-  
րիշ աստուածներ ալ լոկ անձնաւորում-  
ներ եղան բնական ա՛յս կամ ա՛յն երե-  
ւոյթներու կամ զօրութիւններու, և ո՛չ  
թէ տիրապէս ապրող ու շնչող հոգիներ:  
Ինչո՞վ ուրեմն հնար է նոյնացնել զա-  
նոնք Տէր Յիսուսի հետ, որ Բեթղեհէմի  
մէջ ծնաւ ճի՛շդ մեղի նման, և իր նման-

ներուն նուիրեց իր անձը, կերպարանա-  
կից ընելու համար զանոնք իր փառա-  
ւորեալ մարմինն: Զգուշանանք շփոթելէ  
քրիստոնէական կրօնին իրականութիւնը  
հեթանոսական իմացումներու և երեւա-  
կայութեան հետ:

Յիսուսի «մարմնով» երեւելու պատ-  
մութիւնը՝ զոր Մատթէոս և Ղուկաս ա-  
ւետարանիչները կ'աւանդեն մեզի՝ մի-  
եւնոյն առանցքը չունի: Առաջինը՝ այ-  
րին կամ մտուրին վրայ կանգ առնող նո-  
րանշան աստղին տակ՝ որուն կը հետե-  
ւին ընծայաբեր մոգերը՝ վրդովեցուցիչ  
տեսարան մը կը պարզէ մեր աչքին,  
հաւատարմօրէն նկարագրելով «Հրէից  
Թագաւորին» ազդելիք թուճապը: Երու-  
սաղէմի քահանաները կը խլրտին նեն-  
գաւոր սպառազինութեամբ մը. Հերով-  
դէս կը խռովի, կը դաւադրէ. մանուկ-  
ներ կը կոտորուին. Հռաքելի լացին  
ձայնը կը լսուի Հռամայէն. սարսափ,  
փախուստ կը յաջորդեն իրարու, Էմամ-  
նուէլի կեանքը փրկելու համար: Երկ-  
րորդը սակայն՝ ծիծղուն դաշտ մը կը բա-  
նայ մեր առջեւ, ո՛չ թէ մէկ աստղի,  
այլ համակ աստեղազարդ երկինքին ներ-  
քեւ, ուսկից կը ծագի Աստուծոյ փառ-  
քը. հրեշտակ մը՝ յետոյ հրեշտակներ

կ'երեւին. անոնց երգը կը լսուի ըարձ-  
րերէն. «մեծ ուրախութիւն» աւետող  
ձայները խաղաղութեան՝ հաճութեան  
կամ յօժար կամքի պատգամը կը հնչե-  
ցընեն երկրի ու մարդկութեան ականջին.  
հովիւներ իրենց հօտերուն պահպանու-  
թիւնը թողած՝ կը վազեն կուգան ողջու-  
նելու Փրկիչը կամ Օծեալ Տէրը, ու  
կ'օրհնեն զԱստուած: Ո՛չ մէկ գոռացող  
սպառնալիք նորածին Մանկան որբանին  
մօտ: Ծնողական գորովանքով կը տար-  
ուի ան իր Հօր տունը, ուր մարգարէու-  
թիւններ կը խօսուին, և յետոյ դառնա-  
լով Գալիլիա՝ կ'աճի, կը զօրանայ լի ի-  
մասութեամբ: Այս երկրորդ ներկայացու-  
մը՝ ուր հաւանական վտանգի մը հնչը-  
նուքը չզգացուիր բնաւ՝ անուշ մթնո-  
լորտ մը շնչել կուտայ մեր հոգիներուն,  
և այդ հմայքով կը փոխադրէ զմեզ գէ-  
պի այն վայրը՝ ուր Աստուածպաշտու-  
թեան խորհուրդը պիտի թրթռար: Ի՛նչ  
ձեւով ալ տրուին մեզի Աւետարանական  
պատմութեան այդ նորընծայ գրուագնե-  
րը, մեր հաւատքն այն է որ՝ երկրի վը-  
րայ «մարմնով» երեւցող Աստուծոյ Որ-  
գին փառքերով վերացաւ գէպի եր-  
կինք:

Իուք որ այս հաւատքն ունիք և  
կը պահէք զայն, եկէ՛ք ձեր երկիւզած  
էութեան խորերէն երգելու, Ս. Ծնընդ-  
եան Տօնին առթիւ, Հայ Բերթողին Օրհ-  
նութեան սա սրտառուչ հրաւերը.

« Խորհուրդ մեծ . . .

Որդիք մարդկան, օրհնէցէ՛ք, զի  
վասըն մեւ մարմնացաւ»:

Բ.

## « ԱՐԴԱՐԱՅԱԻ ՀՈԳԻՈՎ »

Յիսուսի հոգին բնագանցական նշանակութեամբ կամ դաւանաբանական բացատրութիւններով պիտի չմեկնենք, այլ պիտի ուզենք հասկնալ զայն իբրեւ միութիւնը կամ արտադրոյթը իր հրաշալի անձին: Ինքն այդ հոգիով մարդկային ստոյգ գիտակցութեան արժէքը բարձրացուց գերագանցօրէն, ներշնչեց մեզի մեր փրկութեան խարխիսն եղող հաւատքը, և հոգեւոր զիւցազնութեան մը անփշրելի զէնն ու զրահը հագցուց մեզի: Արդ, այն հոգին՝ որով արդարացաւ իր ա՛յնքան կարճ կեանքը երկրի վրայ՝ սա հզօր համոզումը ներշնչեց մեզի՝ չզատուիլ իր սէրէն, ի՛նչ չարիքներ ալ թէ սպառնան մեր գոյութեան ու վտանգեն զայն:

Աւետարանական պատմութեան բոլոր տուեալները, որոնց իրաւունքը սուրբ է մեզի համար, կը հաստատեն թէ Քրիստոսի հոգին անուշահոտ օծումը եղաւ ապականած մարդկութեան, աստ-


ուածախառն շունչ մը՝ որ թափանցեց քայքայուած ընկերութեան մը խոնարհագոյն այն խաւերուն մէջ, ուր անիրաւուած աղքատներ կային, ուր վիրաւից ու սգաւոր սիրտեր կը հեծկլտային, ուր գերիններ կային ամբարիշտ լուծելու տակ գրաստացած, ուր լոյսի կարօտ կոյրեր կը խարխափէին թանձրացած մութի մէջ. այդ բոլոր դժբախտներուն նոր թուական մը աւետեց Ան, արեւափառ շքեղութեամբ տօնելու համար Աստուծոյ հաճելի «տարեկան»ը (Եսայի ԿՍ. 1):

Անողորմ ու անզգայացած սերունդներու դէմ դատապարտութեան վճիռ մը արձակելու բարոյական արիւթիւնը բաւական պիտի չըլլար թերեւս որ հոգիովն արդարանար երկնաւոր վարդադետը, եթէ ընկերային այդ յեղաշրջումի ձեռնարկը վրիպէր հասնելու իր բարձրագոյն նպատակին, այն է՝ տիեզերական ու հասարակորդ եղբայրութեան մը սկզբունքը տարածել մարդոց մէջ, և զանոնք աստուծոյ որդիներ ընել երկնքի թագաւորութեան համար:

Եւ ահա իրական արդիւնք մը պատկեց Յիսուսի կոչումն յաւիտենապէս:

Լա՛ւ եւս սակայն ճանչնալու համար իր հոգին՝ որով արդարացաւ ան,

3895-89



պէտք ունինք աւելի մօտէն դիտելու անոր անհատնում ճառագայթումները՝ որոնցմով կը լուսաւորուի մեր ներքին աշխարհը: Ո՛չ միայն Աստուածաշտուածեան երկիւղած զգացումն ու խորհուրդը կ'ունենանք իրմով, ո՛չ միայն իմաստութեան ու շնորհներու, ճանաչումի և զօրութեան սերմերը կ'աճին մեր մէջ իր անստուեր նայուածքին ջերմութեամբը, այլ եւ սիրոյ եւ ներողութեան, գութի եւ զոհաբերումի կամքը կը պատրաստուի մեր տկար մարմնին մէջ: Իրմով հակառակորդներ կ'ըլլանք փարիսեցիական ամէն բարոյակերպ կեղծիքներու, սուտ պերճանքներու, փառամոլ ու բռնաւոր ձգտումներու, անմիտ վըրէժխնդրութիւններու. եւ տակաւին ինչե՛ր իր հոգին կը խօսի մեզի, հոգիով զմեզ արդարացնելու համար:

Գիտենք թէ մարդիկ շատ անգամ իրենց մոլար դատումներովն ու անձնապաշտ յօժարութիւններովը կը շինեն հոգի մը իրենց հաշույն. անով կը շարժին, կը վճռեն, կը պարծին ու կը գործեն, կարծելով տէր ըլլալ բացարձակ ճշմարտութեան մը՝ որ գուցէ ուրացումն է յայտնի ճշմարտութիւններու: Այնպիսիներու համար կ'ըսէ Յիսուսի հոգին,

«Ձէք գիտեր թէ ի՛նչ հոգիի կը ծառայէք դուք», ինչ որ ըսաւ իր երկու աշակերտներուն՝ երբ անոնք երկինքէն իջնելիք կրակի մը պատուհասովը կ'ուզէին պատժել Սամարական գիւղի մը բնակչութեան նախատալից մերժումը իրենց Վարդապետին հանդէպ (Ղուկ. Թ. 55):

Ձենք վարանիր ուրեմն՝ յայտարարելու թէ աստուածային իմաստութիւնն է որ կը պահանջէ մեզմէ՝ արդարանալ մեր նմաններուն մէջ. չթոյլատրել որ մեր ճակատագիրը խաղալիք դառնայ մեր հակումներուն կամ հպարտ թելագրութիւններուն՝ իբրեւ թելերու, որոնք որպէս թէ կը զսպանակեն մեր բանական ամբողջ գործունէութիւնը, բայց չեն կրնար երաշխաւորել հոգիին ազնուացումն ու ազատագրութիւնը յաւիտենական կեանքի մը համար: Իրաւ է որ մարդկային իմաստութիւնն ալ իր գիտերովն ու միջոցներովը, իր օրէնքներովն ու պարտադրութիւններովը կրցած է և կրնայ, բարեպաշտական միտքերէ անկախաբար, քաղաքակրթութեան մը բարիքներուն տնտեսութիւնը վարել ու արդիւնաւորել՝ բայց մեր մարմնաւոր պէտքերուն մէջ կ'ամփոփուի ան առաւելապէս, անտարբեր մնալով հոգիով ար-

դարանալու այն վեհ սկզբունքին, որ աստուածապաշտութեան խորհուրդին էական արտայայտումն է հաւատացեալներուն համար:

Չմոռնանք նաեւ որ աշխարհիկ փորձառութիւններու շնորհիւ մեր մտքին վայելած հաճոյքները՝ ո՛րքան ալ նուիրական համարուին՝ իւրական պաշտօն մը չունին մեր հաւատքը ամրացնելու կամ խախտելու. և սակայն, ինչպէս որ դիւցազնի մը պէտքը կ'ըզանք ռազմագաշտի մը վրայ՝ մեր երկրաւոր կեանքը ապահովելու յոյսերով, ա՛յնչափ և աւելի պէտք ունինք հոգեւոր պատերազմին մէջ մեզի հետ ունենալու մեր «հաւատքին զօրագլուխը», մեր Տէրը:

Մանաւանդ սորվինք իրմէ՛ բարի և ուղիղ հոգիով արդարացնել մեր մտեղէն և երկրաւոր ծնունդը:

Գ.

## « ՅԱՅՏԵՆԵՑԱԻ ԶՐԵՇՏԱԿԱՅ »

Երբ տօնական օրերը կ'անցնին և աստուածապաշտութեան խորհուրդը փառաբանող հրեշտակներու ձայնն ու երգերը կը դադրին, հաւատացեալը, որ կը պահէ անոնց թրթռացումը իր գիտակցութեան խորքերուն մէջ, պահ մը ինքզինքը մինակ գտնելով այդ խորհրդաւոր լուսութեան մէջ՝ թերեւս կը հարցնէ իւրովի. Բայց ո՞վ են այդ հոգեղէն էակները՝ որոնք մեր առջեւ կը բանան աստուածային տնտեսութեան աստեղագարդ վարադոյրը, մեզի չափ խանդավառուելով մեր փրկութեան համար. ա՛հ, ինչո՞ւ չէ թոյլատրուած անոնց հաղորդակցիլ մեզի հետ մեր կեանքի բոլոր օրերուն մէջ. ո՛րչափ երջանիկ պիտի ըլլայինք՝ եթէ իրենց բարի պատգամաւորութեան դերը չվերջանա՛ր ա՛յդքան շուտով:— Կ'ուզենք պատասխան մը տալ այդ մասին, մեր բնաբանին իմաստը մեկնելէ առաջ:

Հին կտակարանի համաձայն՝ հրեշ-

տակները որոնք արարչութեան առաջին օրերէն Աստուծոյ գործը օրհնեցին (Յոր. ԼԸ. 7), և՛ ըստ Պողոսի՝ կը կազմեն երկընքի բովանդակ «նահապետութիւն»ը (Եփես. Գ. 15); մերթ իբրեւ աստուածային ստորոգելիքներու մարմնացումներ և մերթ իբրեւ անհատական դէմքեր կատարած են իրենց պաշտօնը Իսրայէլի ժողովրդին մէջ: Անոնց գործն ու ծառայութիւնը սակայն աւելի կը շեշտուի նոր կտակարանի մէջ, մա՛նաւանդ Յիսուս Քրիստոսի ծննդեան առթիւ, և կը ճանչցուին իբրեւ հրեղէն հոգիներ «որ կը ղրկուին սպասաւորելու համար փրկութիւնը ժառանգողներուն» (Եբր. Ա. 14): Այդ օրէն է որ կ'սկսի աշխարհի պատմութեան այն մեծ շրջանը՝ որուն մէջ կ'ապրինք, աւետարանական ստուգութեամբ ամրացնելով կրօնական մեր հաւատալիքներն ու համոզումները: Կ'ուզե՞ս որ Աստուծոյ հրեշտակները քեզի հետ ըլլան. հերիք որ զուարթ հոգետեսութեամբ խոստովանի՛ս թէ անոնք իրենց թեւարկութեամբը կը հսկեն մեր գիշերներուն խաղաղութեանը՝ երբ կը հանգչինք, և թէ՛ մեր օրհասի խաւարին մէջ ալ՝ անոնք հեռու պիտի չըլլան մեզմէ, առաջնորդելու համար մեր հոգի-

ները դէպի անձանօթ լոյսը՝ որ մարմնաւոր աչքերէ կը ծածկուի յաճախ: Անհրաժեշտ չէ՛ ուրեմն որ այդ աներեւոյթները յայտնուին մեզի, որպէսզի մօտէն գիտնանք թէ ո՛վ կամ ի՛նչ են անոնք: Պէտք կայ նաեւ զգուշանալու հիւանդոտ երեւակայութեան մը պատրանքէն, որ չի՛ կրնար հոգեկան առողջ վայելք մը երաշխաւորել մեզի: Ուստի, առանց տարուելու տխրո՞ւմ մտայնութենէ մը, կը բաւէ որ վարուինք այն սուրբին պէս, որ երբ կարեւոր բան մը կը հարցուէր իրեն, սովորութիւն ըրած էր մէկ կողմ դարձնելու իր գլուխը, իր անտես խորհրդականէն տեղեկանալու համար՝ թէ ի՛նչ պէտք էր պատասխանել: Քու պահպան հրեշտակիդ հետ պահէ՛ դուն ալ այդ քաղցր մտերմութիւնը: Ու յետոյ, քու վերջին ժամերուդ համար ալ՝ պատրաստ եղի՛ր հրեշտակներ ընդունելու ա՛յնպէս՝ ինչպէս ըրաւ Ռոթէ(\*), որ իր հոգեվարքի պահուն իրեն մօտենալ ու զող ազգականներուն ըսաւ. «Լաւ չէ՛ որ շատ մարդեր գտնուին մահուան ան-

(\*) Rothe (1799—1867), Գերման ասուածաբան, որչափ ազատախի՛ն նոյնչափ բարի եւ երկիւղած:

կողինիս մօտ. տեղ չի մնար հրեշտակներուն»։ Մի՛ մոռնար նաեւ որ հրեշտակները սպասաւորներն են Աստուծոյ կամքին և ոչ թէ մեր յօժարութեանը։ Անոնք մեր Տիրոջ իսկ երկու առիթներով միայն երեւեցան. առաջին անգամ՝ քառասնօրեայ պահեցողութենէն յետոյ, ու վերջին անգամ ալ՝ իր տագնապի գիշերուան մէջ (Մատ. Դ. 11 և Դուգ. ԻԲ. 43)։

Անցնինք այժմ մեր առաջադրած կէտին բացատրութեանը։ Թերեւս «յայտնեցաւ հրեշտակաց» տողիկը գժուարութիւն մը առթէ հարցասէր մտքի մը՝ որ պիտի խորհի. եթէ Աստուծոյ Որդին կամ Բանը, ըստ Աւետարանին, «Սկիզբէն էր, և Աստուծոյ հետ» Յովհ. Ա. 1), ի՞նչպէս հրեշտակները անգիտակ կրնային ըլլալ անոր գոյութեանը, ու ա՛յն ատեն միայն կը տեսնէին զինքը՝ երբ մարմին կ'առնէր ան։ Յիշէ ինչ որ ըսաւ Տէրը. «Ձի ծառայն ո՛չ գիտէ զի՛նչ գործէ Տէրն նորա» (Յովհ. ԺԵ. 15), ու հաւատարով նախաինամական իրերու ճշմարտութեանը՝ աստուածապաշտութեան խորհուրդին առջեւ խոնարհէ նոյն այն երկիւղածութեամբ՝ որով Առաքեալը «յաւիտենական ժամանակներէ ի վեր ծած-

կուած այդ խորհուրդին յայտնութիւնը» ողջունեց (Հռ. ԺԶ. 25)։ Չենք զարմանար ուրեքն՝ եթէ ծառայ-հրեշտակներէն սքողուած մնաց աստուածային այդ փաղտնիքը։ Կրնանք սակայն, ընդլայնելով խօսքին իմաստը, հասկնալ նաեւ՝ թէ հրեշտակները մարդեղութեան խորհուրդն ըմբռնեցին, երբ շնորհուեցաւ իրենց տեսնել Փրկչին կեանքն ու գործերը, մահն ու յարութիւնը, և այդ ամէնուն փառաւոր արդիւնքը երկրի վրայ ու երկնքի մէջ։

Աւելորդ չենք համարիր անցողակի դիտել տալ նաեւ՝ թէ այդ յայտնութեան մէջ, որմէ մարդիկ միայն օգտուեցան, կրնար բան մը պակսիլ, եթէ տեղի չունենար հրեշտակներու երեւումը, այսինքն՝ եթէ անմարմին սուրբերու կենդանի շունչը չխառնուէր մեր քրիստոնէական մտածումներուն, ու չհաստատէր մեր հաւատքը՝ թէ հոգիները պիտի սպրին յաւիտենապէս, ինչպէս հրեշտակները։ Միայն Սաղուկեցին էր որ իր ուսումնասիրած Գիրքին հակառակ՝ կը մերժէ անոնց գոյութիւնը, և իբրեւ հետեւանք այդ վարդապետութեան՝ կ'ուրանար նաեւ հոգիներու աշխարհը (Գործք. ԻԴ. 8)։

Դ.

## « ԲԱՐՈՉԵՑԱԻ Ի ՇԵՔԱՆՈՍԱ »

Աւետարանի արագ արագ ծաւալու-  
մը մարդկութեան մէջ՝ այլեւս իրակա-  
նութիւն մըն էր, ու Առաքեալը իր խան-  
դավառ նայուածքովը կը յառի այն ըն-  
դարձակ հորիզոնին՝ ուր Պատմոսի աք-  
սորականն ալ իր մենաւոր կզգիէն՝ կը  
գիտէր հրեշտակի մը թեւերուն վրայ  
հանգչող յաւիտենական աւետարանին  
թռիչքը բոլոր ազգերու և լեզուներու  
մէջ (Յայտ. ԺԴ. 6):

Անոնք որ հեթանոս էին՝ անհազորդ  
մնացած ըլլալով Հին Ուխտի յայտնու-  
թեան, պիտի ընդունէին նոր Ուխտի  
յայտնութիւնն ու լոյսը, հրաժարելով  
անօգուտ պաշտամունքի սայթաքումնե-  
րուն, որոնցմով կարելի չէր ո՛չ մօտե-  
նալ կրօնական ճշմարտութեան, և ոչ  
ալ նորոգ խիղճ մը արթնցնել թմրած  
ու քայքայուած հոգիներու մէջ.— Պա-  
րագան տարբեր չէր գրեթէ Հրէին հա-  
մար ալ, վասնզի նիւթական զոհերու և  
պատարագներու մեքենական մատու-

ցումը այլեւս պիտի չկրնար լաւագոյն  
գիտակցութեան մը կատարելութիւնը ե-  
րաշխաւորել թէ՛ քահանային և թէ՛ յո-  
ղովուրդին համար (Եբր. Թ. 9),

Առաքելական դարու այդ օրերուն  
մէջ քաղաքացաւ ուրեմն Յիսուսի երե-  
ւումն ու փառաւորումը, բայց աստ-  
ուածպաշտութեան խորհուրդին սքանչե-  
լիքը լսող այդ ազգերուն մէջ հաւասա-  
րապէս չնեղգործեց աւետարանական  
վարդապետութիւնը. ոմանք մանանխի  
առակաւոր հատին նման ծառի մը ուռ-  
ճացումը տուին անոր, և ոմանք մեծ  
Սերմնացանին սերմերը չկրցան բեղմնա-  
ւորել պարարտ հողի մը վրայ: Բազմա-  
գիւմի էին նպաստաւոր կամ աննպաստ  
տրամադրութիւնները, որոնց մասին տե-  
ղը չէ հոս խօսիլ: Այս պահուս մեզ հե-  
տաքրքրող կէտն է պատմական այն ե-  
ղելութիւնը՝ որ տեղի ունեցաւ երկրա-  
գունդին վրայ՝ քրիստոնէական քարո-  
զութեան շնորհիւ՝ Տիրոջ վերացումէն  
յետոյ անընդմիջաբար: Ուրեմն այն հե-  
թանոսները, որոնց մէջ ցրուած հրէա-  
կան գաղութներ կային, ըլլայ արեւ-  
մուտքի՝ ըլլայ արեւելքի մէջ, կամ Ս.  
Գիրքով ծանօթ աշխարհներու բնակչու-  
թիւնները կանչուեցան աշակերտութեան,

ինչպէս հրամայած էր Տէրը իրեններուն (Մատթ. ԻԸ. 19): Ոչ ոքի համար մեկնութեան չի կարօտիր տէրունական այգընդարձակ պատուէրը և անոր գործադրութիւնը, ու հարկ չիկայ վերլուծելու զանազան ժողովուրդներու մօտ, պատմութեամբ կամ աւանդութեամբ պահուած պայծառ կամ աղօտ ցուցումները Առաքելութեան հետքերուն վերաբերմամբ. վասնզի նպատակ չունինք քրիստոնէական նորակազմ եկեղեցիներու գործարանաւորութեան աճումը կամ նուազումը նկատի առնելու այս կամ այն վայրերու մէջ: Մեր համոզումը ա՛յն է միայն՝ ինչ որ էր Առաքեալինը՝ թէ Աւետարանը քաղուեցաւ ազգերուն: Շատերու անծանօթ չեն արդէն՝ անոր տարածման պարագաները հռոմէական կայսրութեան սահմաններուն վրայ, ուր Պօղոս և իր գործակիցները գերադանց արդիւնաւորութեամբ կատարեցին իրենց պաշտօնը՝ մինչեւ պետութեան մայրաքաղաքը մտնելով, թէպէտեւ շատո՞նց իսկ կազմուած եկեղեցիի մը հիմը դրուած էր հոն:

Միւս կողմէն հեռաւոր արեւելքը ե՛ւս աւելի լայն ասպարէզ մը պիտի բանար Առաքեալներուն, որոնք վերնատան

մէջ առիթ ունեցան՝ լեզուախօսութեան հրաշքին օրը՝ իրենց մօտ տեսնելու Պարթեւաց՝ Մարաց և Իլամացուց աշխարհներէն՝ ինչպէս նաեւ Միջագետքէն, եւ այլն, Պենտեկոստէի տօնին համար եկող հրեայ ուխտաւորները, իրենց նորահաւատներովը (Գործք. Բ. 9—11): Հոս կանգ կ'առնենք պահ մը, վասն զի ընթերցողը անձկութեամբ մը պիտի հարցնէ թէ՛ ինչո՞ւ աշխարհագրական կարգի մը համաձայն՝ յիշատակուած չէ Հայոց աշխարհը՝ ուր հրէական դադութներ ալ չէին պակսեր. ինչո՞ւ մոռցուած է Մենդոց Գիրքով (Ը. 4) յաւերժացած և պատմական ու մարդարէական զբլւածքներով (Դ. Թագ. ԺԹ. 37. Երեմ. ԾԱ. 27) հռչակուած Արարտեան երկիրն ու ժողովուրդը: — Այդ հարցումին գոհացում մը տալու համար կը փութանք պատասխանել՝ թէ խնդիրը լուծուած կը համարինք ինքնին ա՛յն սրբագրութեամբ՝ զոր Տերտուղիանոս (Բ. դար) և Օգոստինոս (Դ. դար) ըրած են՝ Գործք Առաքելոցի ցուցակին մէջ նշանակուած *Judaea* (Հրէաստան) կարգալով *Armenia* (Հայաստան). և զեռ մինչեւ հիմա զարմանալի կը թուի Ս. Գրոց Մեկնիչներուն՝ թէ հոգ ի՞նչ գործ ունի «Հրէաստան»ը

երբ Հրէաստանի մէջ էր որ տեղ իկ'ունե-  
նար օրուան հրաշքը: — Անցնինք մեր  
նիւթին: Առաքեալներուն մեծագոյն մա-  
սը գէպի Արեւելք ուղղեցին իրենց քայ-  
լերը. այդ ճամբան աւելի դիւրին էր  
և յանկուցիչ. այդ ճամբէն մանաւանդ  
եկած էին Մոզերը Յիսուսի խանձարուը-  
քին մօտ՝ խորհրդաւոր աստղի մը ա-  
ռաջնորդութեամբը, մինչդեռ Արեւ-  
մուտքի գիտուններն ու կախարդները  
դեռ կը խորդային: Ասորիք, Միջագետք,  
Պարսիկք, ինչպէս նաեւ Հայք, առին  
ապահովապէս փրկութեան աւետիսը, ու  
երկոտասանից խումբէն մին՝ շողացուց  
մեր հեթանոս հայրերուն աչքին երկին-  
քի թագաւորութեան մարգարիտը, հա-  
ւանաբար անցնելով երկրին հրէական  
գաղութներէն (Վան, Վաղարշապատ,  
Արտաշատ, Եւայն), և հուսկ ուրեմն  
նահատակուելով Արտազի մէջ Սանատը-  
րուկ հայ իշխանէն՝ անոր Սանդուխտ աղ-  
ջըկան հետ: Անցողակի դիտել կուտանք  
որ, եթէ չենք սխալիր, ա՛յս էր Հայոց  
եկեղեցիին հնագոյն աւանդութիւնը, որը  
սակայն գրաւոր յիշատակարանի մը պա-  
կասութեան երեսէն և մանաւանդ համա-  
նունութեան կնճիռի մը հետեւանքով  
(Թագէոս, Ադգէ=Թագէոս) Ասորական

ւանդութիւններու հետ խառնամանուե-  
ցաւ մեր միամիտ և սպաժաման գրող-  
ներուն գրչին տակ:

Անգամ մըն ալ դառնանք Առաքեա-  
լին, իրեն հետ վստահաբար կրկնելու  
համար՝ թէ աստուածպաշտութեան մար-  
մնացած խորհուրդը քարոզուեցաւ ազգե-  
րուն: Պատմութեան կամ աւանդութեան  
վկայութիւններէն շատ վե՛ր է մեզի հա-  
մար Պօղոսի այդ վկայութիւնը. ու կը  
սիրենք համոզուած մնալ՝ թէ այդ հեթա-  
նոս ժողովուրդներուն մէջ կայինք մե՛նք  
ալ, Գրիստոնէական Եկեղեցիի հաստա-  
տութեան առաջին օրերէն իսկ:

Ե.

## « ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՂԵԻ ԱՇԽԱՐՀԻ »

Ինչ որ էր Պօղոսի յայտարարութիւնը՝ նոյնը եղաւ նաեւ Եկեղեցիի Հայրերունը՝ դրեթէ առանց բացառութեան՝ թէ Աւետարանի խօսքերը լսուեցան ամէն կողմ, ու բազմաթիւ ազգեր հաւասացին Յիսուսի: Առաքելական գործունէութեան արդիւնքը գաղտնիք մը չէ այլեւս՝ անով որ Հէթանոսութիւնը իր ամօթալի տկարութիւնը յաղթահարուած կը գտնէր նոր ուսուցումին մաքրագործ ու կազդուրիչ բարոյականէն, և բազմաստուածեան մտացածին ցնորքները պիտի ցնդէին աստուածպաշտութեան խորհուրդին պատմական և իրական ապացուցութեան ճառագայթումէն՝ որ դուրս բերելով մարդկային գիտակցութիւնը իր դարաւոր խարխափումներէն՝ պիտի զբաւարձացնէր զայն պայծառ արշալոյսի մը ծագումովը:

Այդ նորոգ յայտնութեան պէտքը սակայն՝ ի հարկէ միեւնոյն ուժգնութեամբ չէր զգացուեր անձնիւր ժողո-

վուրդի և անոնց ընկերային կամ կրօնական դասակարգերուն մէջ, ինչպէս ակնարկնցինք քիչ առաջ. վասնզի աշխարհի պատրանքներէն շացող մեծամեծները, մտքի խաբկանքներէն մոլորող իմաստունները, իրենց պաշտօնին կախարդանքէն ու դիրքին շահագործմաներէն մագնիսացած քուրմերը, և դեռ ի՛նչ թաքուն թշնամութիւններ պիտի կրնային սպառազինուիլ քրիստոնէական վարդապետութեան դէմ՝ որ արհամարհուած աղքատներուն սրբազան իրաւունքը կը պաշտպանէր, աստուածային իմաստութեան մը լուծին կը խոնարհեցնէր խորհողներու ամբարտաւանութիւնը, ու սնոտի պաշտելութեան տեղ կը կանգնէր ճշմարիտ երկրպագութեան սեղանը: Դիւրին չէր անշուշտ խայտառակել ու խորտակել այդ բոլոր դարանակալ ուժերը մէկ օրէն միւսը. և սակայն ա՛յդ եղաւ Աւետարանին յաղթանակը, երբ աւխարհ հաւասաց Յիսուսի:

Հոս անօգուտ չ'ըլլար թերեւս՝ ծանօթ կրօններու նախապատրաստութեանց կարգին՝ դիտել տալ նաեւ կրօնական այն իմացումը, որ պիտի կրնար ոչ նուազ նպաստել «սպասուած» փրկչի մը գաղափարին ընդունելութեանը: Պէտք է յիշել

ուրեմն՝ ո՛չ միայն արեւմտեան հին խորհրդասօցներու մէջ սաղմուտած միաստուածեան հայեցողութիւնը կամ հրէական զազուածներու շնորհիւ աւելի համոզկեր ընդմտումով մը հեթանոս ազգերու փոխանցուած միեւնոյն վարդապետութիւնը՝ որոնք գետին մը պատրաստած էին «անծանօթ Աստուածը» ճանչցնելու, այլ և — հրէականէն անկախ — ա՛յն հաւատարիքը՝ որ կ'ընդունէր միջնորդ էակի մը գերբնական երեւումը երկրի վրայ, զո՛ւր ջանալով մարդուն ինքնաբերական հաւատքը պսակաւորել օժանդակութեամբը աստուածային յայտնութեան մը, որ երկրաւոր ու երկնային իրերամերժ աշխարհները պիտի կրնար միատարրել կրօնական ներքին խառնումով մը, մեղքը ջնջելու, և յաւերժացնելու համար մարդկութեան երազած երջանիկ թուականը: Փրկագործութեան և միջնորդի այդ ակնկալութիւնը պիտի գիւրացնէր անշուշտ այս կամ այն ժողովուրդներու մօտ Աւետարանին մուտքը:

Ըսենք նաեւ՝ որ նախաքրիստոնէական կրօններու այն շրջանին մէջ՝ ուր աստուածները մարդ կ'ըլլային ու մարդերն ալ աստուածներ, կային տարակուսող միտքեր որ կը խորհէին՝ թէ այդ

կրկին ազգակները պիտի չկրնային հիմնաւորել հաստատուն հաւատք մը, ցորչափ հրաշապատում կեղծիքներէ ծնունդ առած այլանդակ առասպելներու կուտն ու խառնակոյտը վրիպեցնէին աստուածպաշտութեան ոգին, և ցորչափ միեւնոյն կրօնքէն բխէին երկու աղբիւրներ, մին դառն և միւսն անուշ. հակօրինութիւն մը՝ որուն կենդանի պատկերը կը նկարէր Պրոդիկոս առակաւոր այն պատմուածքովը՝ ուր մարդկային առաքինութիւնն և իմաստութիւնն անձնաւորող աստուածուհի մը մէկ կողմէն, և միւս կողմէն՝ անպատկառ վայելքներու հրապոյրը ցուցադրող դիցուհի մը՝ երկուքի կը բաժնէին Հերակլէսի մը կորովի կամքը, վըտանդաւոր կելիւ մը մատնելով զայն, և խել տալով իրմէ այն խորունկ հաւաչքը՝ զոր Առաքեալը միայն պիտի կրնար բանաձեւել սրտառուչ բացադանչութեամբ մը. «Այր մի տառապեալ եմ ես, ո՞վ ապրեցուցէ զիս ի մարմնոյ աստի մահու» (Հռ. է. 24):

Ձերձ մնալու համար այս դժբախտ երկուութենէն, արեւելքի հին կրօնքներն ալ, զոր օր. Ձրադաշտականութիւնը, յունական խորհրդատոններու ստուերազրածին նման՝ ազգասարաբի միջնոր-

դուժիւնը սեւեռանք մը ըրած էին իւրենց, և կը յաւակնէին վերջնականապէս լծորդել մարդը Աստուծոյ հետ: Նոյն Հաւատալիքն ունէին մեր հայրերն ալ իւրենց Արտաւազդովը՝ որուն կ'սպասէին անձկութեամբ: Այդ անմահ Ոգին, զոր դեւերը բանտարկած էին, օր մը խզելով իր շղթաները՝ պիտի տիրէր աշխարհին: Եղնիկ ճշգրտիւ կը պարզէ հայկական այդ զրոյցին որոշ նշանակութիւնը՝ համեմատելով հրէից մեսիական ակնկալութեան հետ(\*): Ըստ այսմ ազատարարի մը մասին Հայոց ունեցած հին հաւատքը՝ ընդունակ կ'ընէր զիրենք մօտ երթալու Յիսուս Իրիստոսով իրականացած փրկութեան, և տատամտ զրոյցը կը փոխարկուէր ստոյգ դաւանութեան մը:

Այսպէս կամ այնպէս, աշխարհ հաւատաց Յիսուսի. ճշմարիտ փրկութեան միջնորդին բացած ճամբան առաջին օրէն ընտրեցին մեր նախահայրերը, և մեր եկեղեցական աւանդութիւնն ալ կը հաստատէ՝ թէ այդ ճամբուն սկիզբը՝ որ տա-

(\*) Հոս տեղը չէ խորալել Խորենացիով ականդուած Արտաւազդեան զրոյցը, ուր երիտօնէական մտայնութեամբ խեղակերպուած կ'երեւի հեթանոսական ազատարարի դերը:

կաւին կ'երկարի մեր կեանքին բովանդակ նահատակութեան գնացքովը՝ արիւնի կարմիր հեռքեր կը նշմարուին քրան դարերու հեռաւորութենէն. — որովհետեւ հաւաստեցինք Յիսուսի, «գերազանց Ուխտի մը «միջնորդին» (Եբբ. Ը. 6):

## Զ.

## « ԵՒ ՎԵՐԱՑԱԻ ՓԱՌՕՔ »

Ո՛րեւէ կեանք՝ որ գերազանցապէս կը նուիրուի մարդկային իրական պէտքերու գոհացումին կամ քաղաքակրթութեան զարգացումին՝ յարգանքի կամ տեսակ մը պաշտամունքի առարկան կ'ըլլայ երախտաւորեալներուն համար: Սակայն անհատական այդ կախարդանքը չի դիմանար երկար ատեն. վասնզի իրարու յաջորդող հանճարներու գործունէութեան շնորհիւ հետզհետէ կը լեցուի նախորդներու թողած թերին, որով և իւրաքանչիւր աշխատանքի բաժին սահմանուած է խառնուելու զանգուածային ամբողջի մը հետ՝ որ գուցէ ամբողջանալիք չունի բնաւ:

Մեր այս հասարակ փորձառութենէն կը տարբերի սակայն այն երեւոյթը՝ որուն հանդիսատեսս կ'ըլլանք Աւետարանի յայտնութեամբը: Յիսուսի կեանքն ու օրինակը, խօսքն ու գործերը մէկ անգամով միայն կը յաջողին ստեղծել այն հոգեկան աշխարհը՝ ուր ճշմարիտ

աստուածապաշտութեան խորհուրդը կը գտնէ իր բացարձակ լրումը, միշտ նո՛յն պահելով իր խորքը, որուն վրայ նոր բան մը չեն կրցած աւելցնել քրիստոնէական մշակութեան և մտածութեան դարաւոր արդիւնքները: Կրօնական կատարելութեան այդ վայելքն ըմբոշինող հոգիները, առաքեալներու նման, երկիւղած ու սրտատրոփ յափշտակութեամբ մը կը սիրեն երկրպագել այն փառքին՝ որ կառքն եղաւ Յիսուսի վերացումին դէպի երկինք:

Այդ երկինքի թագաւորութեան խորագոյն հիմերը դրուած էին արդէն անո՛նց սրտին մէջ՝ որոնք իրենց սրբազան պարտքը կատարեցին նոր Ուխտի որդեգրութիւնն հռչակելով ամենուրեք: Տիեզերական այդ հաւատքի հրաւերին համաձայն՝ հարկ էր որ գիտակից գրկախառնումով մօտենային իրարու հրեան ու հեթանոսը, գերին ու աշնուականը, բարբարոսն ու Սկիւթացին (Կող. Գ. 11): ալ քակուած էր բաժանումի միջնորմը: մէկգի զլորուած էր գայթակղութեան վէմը թաւալումովը գերեզմանական այն քարին՝ որ քիչ օրերու համար միայն ծածկեց Յիսուսի արիւնլուայ մարմինը: է՛հ, ալ մեռած մը չէ՛ր ան իրեններուն՝

ինչպէս և շատերուն համար, ու պիտի վերանար իր Հօր աջ կողմը, հոն դնելու համար իր յաւիտենական աթոռը, ամէն անցաւոր ու ստուերակերպ իշխանութիւններէ վեր, հաւասարապէս արհամարհելով Դաւթի զաւազանն ու Դիոսի գահը:

Բովանդակ քրիստոնէութեան համոզումը այս մասին՝ համազօր էր և է՝ Պետրոսի այն զաւանութեան, որուն համաձայն՝ զարդարուն առասպելներու խարկանքը դոյութիւն չունէր Աստուծոյ Որդւոյն զօրութեանն ու մեծութեանը մէջ (Բ. Պետր. Ա. 16): Ըսէ՛ք, ի՞նչ աւելի արդար քան վերացումը անո՛ր՝ որ Աստուծոյ արքայութեան ու արդարութեան ջահը փոխանցեց մեզի. անո՛ր՝ որ իր Հօր տան մէջ օթեւաններ խոստացաւ մեզի. անո՛ր՝ որ քաղցր լուծմը դնելով մեր վրայ՝ տաժանակիր խաչը չալկեց իր ուսին. անո՛ր՝ որ դէպի կորուստ առաջնորդող լայն արահետին մօտ կեանքի նեղ դուռը ցոյց տուաւ մեզի. անո՛ր վերջապէս՝ որ յաւիտենական ճրջմարտութիւններու գանձարանը բացաւ մեզի անջքան մեծվայելութեամբ ու աննախանձարար: Պէ՛տք էր, այո, պէտք էր որ ան յաղթահարէր չարիքն ու մահը՝

իր բարի և անմահ հոգիովը: Հաւատացէ՛ք այս իրաւագատ փոխարինութեան՝ դուք որ հաւատացած էք իր Աւետարանին, և ամէն առիթներով ձայնակցեցէ՛ք այն ցնծութեան աղաղակին՝ զոր Հայոց եկեղեցին կ'արձակէ իր կուրծքէն՝ իր Սրբութեան երգերէն մէկուն մէջ՝ փոխ առնելով առաքեալին տողերը. «Ո՞վ է որպէս Աստուած մեր... Հաւատարիմ ելի աշխարհի եւ համբարձաւ փառօք»:

Մեր Տիրոջ փրկագործ տնօրինութեան վերջին հրաշքը զարմացուց նաեւ հրեշտակները, ինչպէս էլ նկարագրուի Համբարձման տօնին յատկացուած շարականներէն մէկուն մէջ: Դիտել տըւինք կանխաւ՝ թէ այդ հոգեղէններէն զանխուլ էր մնացած աստուածպաշտութեան բուն խորհուրդը. ու հիմա է որ անոնք կը պատրաստուին ընդունելու պսակաւոր Յաղթականին մուտքը վերին աստիճաններու վրայ՝ որ Աստուծոյ կը տանին: Անոնք անթարգմանելի հիացումով մը կը հարցնեն իրարու. «Ո՞վ է սա որ հրեղէն անդրուարով կուգայ մեզի»: և ուրիշներ կը պատասխանեն. «Տէրն է փառաց, աշխարհի փրկիչը. բացէ՛ք մշտնջենաւոր յարկերու դռներն անոր առջեւ»: Այս շքեղ տեսարանադրու-

Թիւնը աստուածային թատերաբեմին վրայ կ'այլալլէ մեր ներքին զգայու-  
 Թիւնը: Այլ ո՞վ կրնայ լուեցնել իր մէջ  
 այն երկնահնչիւն ձայները՝ որ երբեմն  
 երկրի վրայ լսուեցան Ծննդեան մութ ու  
 անշուք այրին մօտ, ու հիմա անսահման  
 բարձունքի մը վրայ կը թնդան վերըս-  
 տին, հոն փոխադրելու ատեն Յիսուսով  
 կենդանադրուած «փառք»ը, հաստատ-  
 ուած «խաղաղութիւն»ը և յաւերժացած  
 «հաճութիւն»ը: Չեմ երկրայիր. այս հա-  
 լատքը մե՛րը պիտի ըլլայ միշտ՝ եթէ մեր  
 այլ խանձարուրին վրայ ճառագայթէ այն  
 աստղը՝ որմէ համաստեղութիւններ կը  
 ծնին, եթէ անուշ շունչ մը առաջին ու-  
 րէն լսեցնէ մեզի այն երգը, որ յետոյ  
 պիտի ըլլայ «Ծովերու և որոտման հզօր  
 ձայներով եղանակուած ալիւլիան»  
 (Յայտ. ԺԹ. 6), և եթէ հողիով սրբուած  
 գիրկ մը գզուէ մեր մանկութեան վայր-  
 կեանները՝ որոնցմով պիտի պատրաս-  
 տուի հողենորոգ հանգիստը մեր անձե-  
 րուն (Մատթ. ԺԱ. 29): Զանանք տի-  
 րապէս թափանցել ուրեմն Աստուած-  
 պաշտութեան մեծ Խորհուրդին՝ որ Յի-  
 սուսով յայտնուեցաւ մեզի:

Վ Ե Ր Զ

## ԿՐՕՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ա.— ԳՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ, Բաբգեհն Կա-  
 քող իկոս: Գից՝ 12 Ֆրանգ:

Բ.— ԿՐՕՆՔ ԵՒ ԿԵԱՆՔ, Բիւզանդ Ե-  
 Ղ իսեան: Գից՝ 15 Ֆրանգ:

Գ.— ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ, (Առաջին  
 Շարք), Բաբգեհն Կաքող իկոս: Գից՝ 15 Ֆր.:

Դ.— ՓՈՔՐԻԿՆԵՐՈՒ ԺԱՄԱԳԻՐՔԸ:  
 Գից՝ 2 Ֆրանգ:

Ե.— ԾՆՆԴԵԱՆ ՔԱՐՈՋ ՄԸ, Եղիշե  
 Արեեսյա. Դուրեան: Գից՝ 2 Ֆրանգ:

Զ.— ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ (Երկրորդ  
 Շարք), Բաբգեհն Կաքող իկոս:  
 Գից՝ 20 Ֆրանգ:



«Ազգային գրադարան



NL0158610

---

---

**ԳԻՆ 2 ՓՐԱՆԻՔ**

---

---